

Che scrutavan li abissi e il firmamento:
Voi non temete: Nei vostri sereni
Occhi si specchian le fiamme ideali
Del fuoco sacro che non more mai!

P. Giuseppe Donati C. SS. Red.

Ho scritto questi poveri versi sotto le soavi impressioni che ho provato durante il mio ritiro, nell'insigne Monastero dei benemeriti Padri Mechitaristi nell'isola di S. Lazzaro, in Venezia. Devo confessare che in questi ottimi Padri, che tanto mi hanno edificato con la loro pietà e divozione, specialmente nel celebrare il Divin Sacrificio e nel cantare le lodi del Signore, ho veduto rivivere lo spirito del loro grande e santo Fondatore il Padre Mechitar, che di tutto cuore mi auguro di veder presto elevato all'onore degli Altari.

Questi versi servano in qualche modo ad esprimere ai cari e indimenticabili Padri Mechitaristi i sensi più sinceri della mia gratitudine per la caritatività e gentile ospitalità prestatami e per il bene che mi hanno fatto col loro esempio.

Հետազօտիչ անդունդներուն ուերկընքին:
Դուք չեմ խիթար. ձեր աշուրենքը զբարթ
Հայլիներ են զաղափարի բոցերուն,
Սըրբանքէր կրակին՝ որ չեմ մեռնիր բնաւ:

Թրգմ. Հ. Ա. Պաշտիսան Հ. Ցուցակի Պահապահ

Գրեցի այս համեստ ոտանաւորը այն բաղրը տը-
պաւուրութեան տակ՝ զոր ունեցաց իմ հզունը կրթու-
թեան տակն, իննեակոյ Ա. Պազմար Կողմանը բազմեալա-
խիթացեան Հայրերուն հշանաւոր Մննաւանին մէջ,
Պէտք է խոսազանիմ, որ այս ընտիր Հայրերուն մէջ,
որ այնցան շինութեան եղան ինձ իրենց բարեպաշտու-
թեամբ և իրմանանդութեամբ, մասնաւորապէս ստուա-
ծային Ողջակիցան և ժամերգութեանց պահուն, տեսայ
որ կը վերապիր իրեն մեծ և սուրբ Հինապրին Հայր
Միկթարուն զուին, որոնք բոլոր սրտով կը մաքին որ
գործով բարեպահն խորանեան պատուոյն:

Այս ոտանաւորը որ և է կերպով մը թող ծառայէ:
յահութեան զաման սիր. և անծովանալի Միկթարեան
Հայրերուն՝ իմ երախազպիտութեան անկեծագոյն ըզ-
ացուածերը, որ մարդուէր և ազնիւ հիրասիրութիւն մը
ցոյց տուին և իրենց օրինակով ինձ բարեի ըրեն:

Փ Ա. Ռ Ո Ւ Զ Ա Կ Ն Ե Ր Ը

(Ճար. տես Բազմ. 1921 էջ 329)

Ուրիշ բայլ մը դէպ ի լաւագոյնը յայտնի
է այսօր նաև տգէտներու աշըին:

Հիները կը նկարէին այն՝ զոր զիտէին
և ոչ թէ այն՝ զոր կը տեսնէին: Ալուա-
գրելով, օրինակի համար, հեռաւոր ծառ
մը, և որովհետեւ անոնց զիտէին թէ ան
տերեներով զարդարուն է՝ զանոնց մի առ
մի կը գծագրէին, մինչդեռ այդ ծառն իրենց
աշքերուն կ'երեւէր իրը կոճզէ մը վեր
բռնուած կանչէկե բիծ մը: Նկարելով
տուն մը՝ ինամբով կը նշանակէին կըզ-
մինտրները, պատուհաններն ու դուռները
թէպէտե այդ տունը հեռուէն իրենց աշ-
քերուն կը թուէր իրը ճերմակէկ ուղղան-
կին մը: Այս պատճառաւ նախնեաց նկար-
ներուն մէջ կը տեսնենք մինց զաշտանը-
կարի մը հեռագոյն կոզմին մէջ մացառի
մը զալարին շարքերը, մէկմէկ նշանակուած,
ծառի մը ճիւղերը, որ պարտէր պատկե-

րանալ հորիզոնին վրայ լաւ շարուած, իրը
թէ ան երկու բայլ միայն անդին ըլլար
և մինչկ իսկ լուսինն ու արեգ՝ վարսա-
ւոր ճաճանչով: Մէկ խօսքով մտաց աշըն
էր որ արուեստագէտին կ'առաջնորդէր,
ոչ թէ բնախօսականը:

Մատ մը ունի տերենները, լաւ ուրեմն
տերենները միշտ պիտի ըլլան, նաև երբ
հեռաւորութիւնը մասնաւորապէս անտե-
սանելի զարձնէ զանոնց. տուն մը կըզ-
մինտրներով, պատուհաններով, գններով
ամրացած է, լաւ ուրեմն այդ մանրամաս-
ները միշտ պիտի ըլլան՝ նաև երբ հեռա-
ւորութիւնը զանոնց իրար իսանէ:

Այդ շինծու արուեստ մ'էր՝ որ նկարէն
կը վերցնէր բանաստեղծութիւնն՝ որ առաջ
կու զար բնական զաշտանկարէն. մանուկ
արուեստ մ'էր՝ որ ինչերանցներու և սնո-
տի նրբութեանց մէջ կը կորսուէր:

Վերջապէս ժամանակակից նկարներու
մէջ կայ աւելի՞ լոյս, աւելի՞ օդ, աւելի՞
կեանց, և այդ կախում չունի՞ նոր գոյ-
ներու խառնուրդէ, այլ պարզապէս անկէ՞
որ հիմա բնափառական աշքով կը նկարուի,
և ո՞չ թէ իմացական այցով:

Փոքրձեցէք բաղդատեկ արդի ո՛ւ և է զաշ-
տանկար մը հին ժամանակի ուրիշ մէկ
մեծ նկարչի մը զաշտանկարին հետ, մէկին
մէջ բնութեան բանասեղծութիւնը պիտի
գտնէց, ընդհակառակն միւսին մէջ մսուր
մը պիտի գտնէց՝ ուր ծառերը շինծու և
հաստատատիպ են, առուներն ու խըճիթ+
ները համակ հաւասար՝ թէպէտ և անոնց
ձեզմէտ երկու քայլ անդին ըլլան, և կամ
լերան պէտ փեր բարձրանան:

Ուրիշ յառաջարկմութիւն մը, արդէն ես
ակնարկեցի, կը կայանայ յայնմ՝ որ արդի
արուեստը այլ ևս հինին նման անհատա-
կան հոգեբանութիւն մը չէ, այլ հաւաքա-
կան հոգեբանութիւն մը զարձած է: Հիները
նախապատռութեամբ ծայրայիդ ու զօրա-
ւոր կրցերը կը նկարէին, ընդհակառակն այժ-
ման նկարիչները հոգիներու վերլուծողներ
դարձեր են, արտադրելով հոգեկանին բոլոր
գոյներու զուգախանութիւնը, աւելի ի-
մաստոն են դիմագծական (fisionomica)
արուեստին մէջ:

Ընթերցողին, որ շօշափելի փաստերու հետամուտ է, խորհուրդ կու տամ քաղդաս-
տութիւն մը հին ու նոր նկարիչներէն
աշխատուած նիւթի մը վրայ . Փրկչին
վերջին ընթրիքն . Յ Յիսուսի Կեանըին այս
դրուազն իրեն թելազրելուս պատճառն այն
է որ ան կը ներկայացնէ առաքեալներու
տասններկու գէմբերու մէջ տիպարներու
զանազանութիւն, որ է ըսեկ՝ երեսյթով,
ընաւորութեամբ ու տարիքով տարրեր
մարդոց տիպարներ:

Թթող ընտրէ որքեան ընթերցողը, ըստ
պատշաճ օրինակի, ձիւտառյէն, Անդրէաս
Քաստայնացիէն, Գիրլանդահոյէն, Հոլբայ-
նէ և Ժինտորետոյէն Նկարուած «Ըսթիք» -
ներն ու զանոնց բաղդատէ ամենանորե-
րուն հետ, զորս նկարած են Բուրնան,
Դայնան-Բուովերէ, Կերհարտ, Մելիքերս -

Կարի, և պիտի ճանչնայ արդի արուեստին յառաջարդի մութիւնը գործվներու և կիրքերու կենդանի ու բնական ներկայացման մէջ՝¹

Հուսանիկարը, որ յանկարծակի կը բերէ
ու կը հաստատէ ամէն երկոյթ իրի ու
արարածի, նպաստած է այս զարգացման
և դեռ զայն կը հետապնդէ: Ժամանակա-
կից նկարներն ու արձանները կը յայտնեն
մեր տեսնդու, անհամերեք ու անհանդարտ
զարուն հետքերը: Ուստի յառաջադիմու-
թիւն մ'եղած է ու շարունակ կայ, վասն
զի արուեստը նոր ճանապարհներ կը հե-
տագօտէ կատարելութեան հասնելու հա-
մար:

Հովրայն ու Ծափայէլ կատարեալ և
ընտիր գծագրիչներ եղան. վերածնունդի
զարուն՝ նախ անոնց կը յիշատակուին
իբր ժամանակին հոյակապ գծագրիչները,
բայց այսօր գծագրութեան հաւատարմու-
թեանն ու գորութեանը համար Հովրայն-
ներն ու Ծափայէնները հարիւրառներով
կը համրուին, մանաւանդ թէ այն աստի-
ճանի հասած են՝ որ շրջագծով միայն ու
առանց զոյներու կարող են՝ մեծ յստա-
կութեամբ նշանակելու աւելի այլազան
զգացութեար, աւելի աննման կրթերը: Բայց
զեռ աւելի հեռուներ պիտի երթցուի: Պէտք
է որ նկարչութիւնը՝ յուզումը յարուցա-
նելու և նշմարտին վրայ յանկարծակի
հասնելուն մէջ աւելի հօրո բրյայ:

Պէտք է արձակ արեւո մէջ նկարի զաշ-
տանկար մը, պէտք է որ խորացանդակին
պատրանցը ստանայ զօրութիւնը՝ զոր
կորած անցած է հաստատադէս գործիքին
ոսպնաձևերէն։ Այս բանս թէրեւս ապա-
քային ձեռք պիտի բերուի, ըլլայ փոխա-
կերպիկով տարրագիտորէն գոյները, ըլլայ
բարւորեկով արուեստը։ ուրիշն զիտու-
թիւնը պիտի ըլլայ գարձեալ որ իր այդ-
մեջին առաջանակիւն թէրեւն մէջ ական

1. Եւ ամէն քաղցանութիւնն կ'ըր՝ կընարդյի «Ին-
թիւրբ» միակ տործ, չգերազանցուած ու թերևս անգերա-
զանցելի, ինչպէս Թանոտի ցերթուածն և Յեթովէնի
իններորդ համերգը:

նպաստէ նկարչութեան, ինչպէս որ նպաստած է կազմելու թերատուերի օրէնքները:

Նաև ցանդակագործութիւնը, յետ Քառվայի, թորվալդսընի և Թեներանիի գասականութեան, խիզախօրէն միջամուխեղած է նմանցնելու իրականն իր բոլոր արտայայտութեանց մէջ. Հետամուտ եղած է վերջապէս կենդանացնելու մարմարինը, վերածելու զայն ամենայլազան դիրքերու, պէսպէս արտայայտութեանց: Քանդակագործին թթամատն աւելի անհանդար գարձած է, բայց աւելի վարժ, իրը թէ զիտնար նորոգել Աստուծոյ գործը: Այսպէս մեծ եղաւ շարժման երևոյթը բարացնելու մուլութիւնն՝ որ արձաններու կոյր աչքերը բիրն ունեցան, միսերը բնական ցցուածքն, և մորթի՝ փորչովներն ու կնճիռները, Արդիական բանդակի մ'առջն կը թափանցենք կեանքի սրբավայրին մէջ, կը աեսնուին մկանունքներու նեարդապատ լարերուն թըրթուալը, զնդերներուն ամփոփիւը, ջղերուն դողալը, երակներուն ուոփիւը. վերջապէս շարժմունքն է յանկարծակիթ վրայ հասած ներկայացման բոպէին մէջ: Եւ զայն կ'ապացուցանեն այսօթ Օզոստոս Ռողինի հրաշալի գէմբերը, միքիէլաննէլական ճշմարիտ ողի, կազմուած արդիականութեան դպրոցին մէջ:

* Բայց արմատական բարենորոգում մը յառաջ պիտի գայ ապագային մէջ: Մարմորինն ու պղինձն անյարմար նիփեր են կեանքը նմանցնելու, և ո՛չ կը հաւատամ որ կարենայ վերազարթնուլ զին Յունաստանի բազմերանգ բանդակագործութիւնը. Ընդհակառակն նոր նիփը մը պիտի ըլլայ աւելի կառնելի, աւելի դիւրաւ նկող և մասնաւորապէս աւելի յարմար ճշմարիտը նշանակելու, այն նիփն՝ որ պիտի փոխանակէ մարմարիններն ու պղինձները:

Ուրեմն արուեստը չի մրափեր և ո՛չ իսկ անկման մէջ կ'իշնայ. ան պանծալի ուղին կը շարունակէ, մատչելի գարձած է ամրոխին, ամենուրից միջամուխ եղած է՝ զարդարելով մինչև անզամ կարասիները, սպասներն և առօրեայ գործածութեան:

Թեան անօթները: Ան է դարրնական ու ձեռագործական ճարտարարուեստին բարի պարիկը, ո՛չ ևս է սականներուն առանձնաշնորհութիւնը, ամենուն պէտքն է:

Ուստի ապագան բեղնաւոր պիտի ըլլայ միշտ աւելի յիշատակելի աշխարհակալութիւններով, մինչև որ, հորիզոնի ամէն ճամբաներն, փառքը բաց թէերով զայ վերստին ողջունելու մարդկութեան այդ բարերարուէին:

(Ժարութակիլի) Հ. Ս. Տէր-Մովսէսսան

ՈՅԼԵԻԱՅՑԼ

ՀՆԴԿԱԾՎՅՈՑ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ՄԵԽՐՈՊ ՍԵԹԵԱՆԻ¹, 7^{1/2} × 4^{9/10}, Էջ իբ և 190 + 8, լաթակազմ. հրատարակութիւն հեղինակին. 11 Wellesley Square, Calcutta.

Պր. Սիթեանի գիրքը մասնաւոր շահեկանութիւն ընծայող պատմական երկասիրութիւն մ'է, յառաջաբանով միասին՝ բաղկացած աւելի քան 212 ութածալ և խիս տպագրուած էջերէ, օգտակար՝ Հընդկաստանի ընդհանուր պատմութիւնը ուստիմասիրողաց համար, ինչպէս նաև անոնց՝ որ կը փափացին ճանչնալ թէ որոնք են Հայերը և թէ որն է պատմութեան մէջ անոնց կատարած դերը: Հեղինակը, որ բաշահմուտ է զրարար հայերէնի, խանդակամ սիրող մ'է պատմութեան հին և արժանաւոր ազգի մը՝ որուն ինք կը պատկանի, և անխոնջ կերպով աշխատեր է երկան հանելու տարեգիրները Հայկական վաճառականական հասարակութեանց, ու-

1. Այս յարմար առիթն զատուելով՝ հաճոյազվ կ'արձանագրներ որ մինչ Տիար Մ. Յ. Ակթեանց վաղուց կարուած էր Ալազան-Արցունական Ասիական Ընկերութեան բիրանախոյ և իրաւուայի», «Բննկաւայի Ասիական Ընկերութեան», «Էազմարայի Պատմական Ընկերութեան», «Էազմարայի Պատմական Ընկերութեան», «Ալազան-Արցունական Գնացարուեստից Ընկերութեան», (տես Բազմ. 1921. թ. 2), տարւոյս սկզբն աւ ընտրուեցաւ Անդամ «Բարիքս Ասիական Ընկերութեան»: